

թէիւ տակաւունն հասարակագլուխ-  
ները չեն համաձայնում ողջաթիւնա-  
դագափարը սրաշերւ ինդիբին մէջ ,  
բայց անմաք չեն ժխտեր որ աղջու-  
թեան ամենաէականն յատկանիշերէն  
մէկը աղջային լիզունն է : Աղջութիւնն  
մը համար լիզուն ա՛յ աւելի թանգար-  
էէք կը դանայ երը գաղթելով միմի-  
ուն քերանացի բյութէ , կ'ունենայ նուև  
գրաւոր արաւայացաւթիւն , երը կ'ու-  
սննուի ոչ միայն միջավացի մէջ , օրի-  
նակուելով , այցի կ'ուսուցանուի : Ի՞նչ  
էր Առկիպարէն տառչ գոյսաթիւն տնիւ-  
ցակ Հայութիւնը — «Փոքրիկ ածու» մը :  
Քաջաքակոնն ինքնիշխանութիւնն ա-  
ռան Հայ աղջոր զորիկը լիզուականն ինչ-  
ովէ նաև . քաջաքակըթականն ինքնիշ-  
խանութիւնէ : Հայ քաջաքականն իշխա-  
նութիւնը իր կազմակերպութեամբն ու-  
ղեզուավը կամ պարթեւականն էր կամ  
պարսկականն եկամ յունական :

Պատմութեան գնահատութիւնը  
ուժաք չէ հմանել «եթէ» աներու վրայ .  
բայց սրու կերպով կարելի է ըստ թէ  
Հայութիւնը չպատի կրնար ազգայնա-  
պէս փրկուած գուրու զալ 45 Եր պայ-  
քարէն միայն Քրիստոնեայ ըլլարով և թէ  
303-ին յաջորդած ըլլային 406ը կամ  
գիրերու գիւղն ու ազգային դրակա-  
ռա թեան 40 տամայ բեղուն չը անը :  
Հայութիւնը սակեցուներու մեծություն  
յատկութիւնը ան էր որ անսնք կու-  
րօքէն չէին փախազրեր օտար կինառ-  
սակ նիւթեր , այլ կը պատուաստէին զա-  
նոնք մայենքի բունքի վրայ և կ'իւրաց-  
նեին Հայ գիրն ու հայ զպոցը օտա-  
րի հայացնումն էր : Պատմութեան մէջ  
շատ քիչ ժողովուրդներ կրնան ցոյց  
տու իրենց համար ձակատագրական  
որմէք ունեցող այնքան փոքրիկ ու-  
րեզուն ժամանակաշրջան մը սրպախն  
է և գարու Ա. կէսը՝ Հայութեան հու-  
մար :

Տպողրութեանէ զտրկի զիրն ու զը-  
րականութիւնը շատ սահմանափակ խա-  
ւերու միայն կրնային մատչելի ըլլալ։  
Վանքերն էին անսնց կեղրոնք։ Վանա-  
կանութիւնն էր զիրքի ու զբականու-  
թեան, զիստթեան ու զպոցի տերը։  
Առկայն երրվանքն ու ևկեղեցին բացա-  
սական ձգութեանը միայն կեղրո-  
ւոցաւցին իրենց մէջ, ազգային դուռ-  
ձերը սկսան վասնագի էնթարկութիւն։ Գրա-  
դիտութեան սահմանափակ տարածումը  
արգիւնք էր ոչ միայն թէքչիք գմուտ-

բութիւններու այլեւ միահնեծանութեան  
ձգտող եկեղեցու վասփացին։ Սովորա-  
կան մանկանացուներ պէտք ունեին եր-  
կարաքզանցք պաշտօնեաներու, ոչ մի-  
այն յու խոնենական կեսնքին արժանաւ-  
նուու, այլի Ա. Գիրքը կարգալու հա-  
մար։ Համաշխատը հայրին պատուիթեան  
նար յիշուն մը սուեղծերու, Միջնորդարի  
ուստասապեառթեան և՛ւ Հոսոմի։ Վասի-  
կերիշխանութեան վերջ ապաւ համար,  
քաղաքական նար չարժամներու հաս  
տնհրածեց Ելին նաև, քաղաքակրթու-  
թան այսպիսի միջոցներ որմնք եկեղե-  
ցին խուին մասուսուկան ուսանորդի  
մնանանորհ։

Դարերը իրենց արդանզին մնջ կը  
մեծցնեն ու կը հասցունեն պատմական  
այսպիսի գէմքեր ու զէպքեր, որնք  
կը կազմննոր դարավոլի մը մարդ-  
կային պատմութեան համար։ 15.-րդ  
դարու Բ. կէսր եւ 16րդի սկիզբը  
արեւմտեան աշխարհի պատմութեան հա-  
մար այսպիսի գէպքերով ու գէմքերով  
հարուստ չքննո՞մ մը եղան որ կազմեցին  
նոր պատմութեան դարասկիզբը։ Վա-  
սոօթի, Ամերիկայի եւ ասպազրութեան  
գիւտերը, բարենպատչական չարժումը,  
թուրքերու ձեռքով Պոլիսի դրաւումը,  
եղան այդ դարասկիզբի գուռները։  
Մարդկութեան համար ճակատական  
եղող բացասական ու դրական դէպքերն  
ու եղելութիւնները յաճախ իրարու ու-  
ղեկից ու ժամանակակից եղած են։  
Այսպէս, մինչդեռ մէկ կողմէ թուրքերու  
յառաջնազգացումը սարստի կը մատ-  
էք Սրեւմուտքն ու իր քաղաքակրթու-  
թիւնը, միւս կողմէ այդ նոյն ժամանակ-  
ները 145ին գերմանական Մայնց քաղա-  
քինմէջ համաստ աշխատաւորմը լոյսկ' ին-  
ձայէր տուածին տպազրուած զիրքը։ (\*)

\* Την Φ. ρωπούν, Θεωρήθηκε  
διανοθή ήταν τα παραπάνω βέβαιαν, αρ ήταν  
τα πατερικά φράγματα της φυσικής της σχετικής  
τοποθεσίας. Φέλιξ Καρπούζης ζητούσε την επίσημη  
απόφαση για την απομάκρυνση της πόλης από την περιοχή  
της οποίας έγινε η πρώτη προσπάθεια για την απομάκρυνση.  
Ο Βασιλιάς Αλέξανδρος έδωσε την άδεια για την  
απομάκρυνση της πόλης στην περιοχή της Καρπούζης.  
Ο Βασιλιάς Αλέξανδρος έδωσε την άδεια για την  
απομάκρυνση της πόλης στην περιοχή της Καρπούζης.

տութիւնը, մարդկային միտքը կ'ազա-  
տի կրօնական կապահքներէ, կը հաս-  
տառուի աշխարհիկ քաղաքակրթու-  
թիւն։ Կը մշակուին նոր հայեացքներ,   
որոնք կոխւ կը յայտարարեն դասա-  
կարգային աբոնամեթեանց տիբագե-  
տութեան դէմ։ Աշխարհագրական զիւ-  
տերը նոր հարիվզններ կը բանան ու-  
սումնասէր միտքերու առջեւ։ Հրաւագ-  
րակ կը զարդար մշակոյթային նոր զոր-  
ծաներ, հասարակական թարժ հոսանք-  
ներ ու նաև բարդ հարցեր։ Կրպակն  
կոպմանիլ ապդային մեծ համախմբում-  
ներ։ Անտ արեւմտեան Եւրոպացի դի-  
մագիձր։ Իսկ մե՞ր, Հայերսու պատմու-  
թիւնը։ Հայ կեանքին մէջ տղղային  
մշակոյթի սուեզումն միշտ զուզըն-  
թոց եղած է քաղաքական այնպիսի  
կացութեան մը, ուր՝ կատարուած մեծ  
զործերը զժուարութեամեր կը բացա-  
տրուին։ Երեք այլպիսի շրջաններ ու-  
նինք հայ պատմութեամեր մէջ։ Ա. — Հայ  
միաքի ու իբզուի ոսկեգարը և հայ  
քաղաքական աշխարհի կանումը Եւրո-  
պարուն։ Բ. — 16րդ դարու հայկական  
արիւնու իրականութիւնը և հայ ար-  
պագրութիւնը։ Գ. — 19րդ դարու քաղաքա-  
կան-մշակոյթային վերածնունդը  
և հայ ժողովարքի մարտիրոսացումը  
թուրքական ու ցարական բոհուպե-  
տութեանց ասիկ։

Ի՞սպէ՞ս կըսկսէք մեր նոր պատ-  
մութիւնը։ Հայ երկիրը կը անքար  
Սերծուգներու, Մոնկոյներու և Թա-  
թարներու քանդիչ հարուածներուն  
տակ։ Պարսկաստանն ու Թուրքիան ե-  
նին այն երկանաքարի մասերը, որոնց  
միջն կը մանրաւէք հայ պազր։ Եւ ահա  
բնուշխարհի այս առգնապարի վիճակի  
տաեն, օտար հորիզոններու տակ կը  
բորբոքի հայրենի կրակը և կը բողըր-  
ջին հայու քաղաքական մշակոյթային  
խոէանները։ Մայր երկիրի բոսրացինն  
արքինի ու պատոր արցանքներու վը-  
րայէն կ'անցնի կիսնատու արմեացազ  
մը, որ կուգար հնուուները ասարադլուած  
հաւ միաբերէ ու սիսակու։

Հայ միտքը կը պատրաստուէր ծը-  
նունդ տալու նոր գործօնիք մըսոր փր-  
կէր Հայութեան ապագան ու հայ գր-  
րականութիւնը։ 1512 թուականին հայ  
ապագրութիւնն էր ատիկա։

1512ին տպուեցաւ մէկ զիգը մի-  
այն, յաջորդ տարին չորս, որոնցցմէ  
մէկը միայն մասամբ աշխարհիկ բովան-  
դակութիւն ունէր, «Տաղարան» ուր-  
հաւաքուած էին Յովհ. Թատենցյան և  
ուրիշ ժողովրդական երդիններու բա-  
սաւասեղծութիւնները: Թիկաւեցին ա-  
ւացին հայ գրողն է, որ տեսած է իր  
դրուածներու ապագրութիւն:

Առաջին հոգ սպասարքներ Աւելանիկի  
մէջ հաստատուեցու : 50 ամսուր սպարի-  
ներէ եռք Միքայէլ կոմիտողիկոսի պատ-  
զամաւոր Աբգար գովիրը կ'անցնի Վենե-  
տիկ , ձուլել կուտաց հոգ առաւեր և կը  
սպազրէ Սաղմու մը : Սակայն պատպա-  
կան զաման զբաժնութիւնը պատճառ  
կ'ըլլայ , որ անիկա անդափոխուի Պո-  
լիս : Ուկիզարու հոգ զբականութիւնը  
Կիւթենազերկի մեքենայով առելի ուշ  
կ'անմահանաց :

Մ Անօրենացու գերքն և որ առաջին  
սպազմ կը սպազրուի : Այդ նազատա-  
կով եջմիածնի միաբան Թովմաս եպսկակ .  
Վարանդեցին Եւրոպա կ'երթաց և Ա-  
մսիթերտամի մէջ , 1695ին , լուս կ'ընծայէ  
Անօրենացին :

Սկիզբը որուած էր : Առ այնուհե-  
տեւ հոգ սպազրութիւնը կ'ապրի : Տաղա-  
զրութիւնը սմենատմէծ գործոնն եղու-  
մեր նոր պատճառութեան և հոգ ժողո-  
վարդի սպազմին զոյտթեան : Առանց  
սպազրութեան սնկարելի կ'ըլլար մեք-  
սպազմացին վեշածնունգը : Առանց «Կաց-  
ձեր»ու , «Արծիւ Վասպուրականաներու ,  
առանց Դամաս Քաթիպանաներու սնիք-  
նար կ'ըլլար մեք շեղտփոխուկան զար-  
թնքը :

Տաղազրութիւնը հիմք զբաւ հոյու  
նոր պատճառութեան , չարտանակենք պահ-  
պանել և զարդացնել ուրեմն այդ թան-  
գաղին աւանդը :